

ԼԵԶՈՒԱՐԱՆԱԿԱՆ

ՀԱՅԵՐԵՆ ԵՒ ԳՐԱՅԻ ԼԵԶՈՒԱՐԵՐԸ

Բ.

ՀԱՅԵՐԵՆ ԵՒ ԳՐԱՅԻ ԼԵԶՈՒԱՐԵՐԸ
ԹՐԵՄԵՆԻ ՏԵՇ

(Հայուանաբանական)

§ 64. «Քիւզ», նշանակող բառին նախառ թրցական ձեւն էր *ացը: Այս ձեւն օսմաներն մէջ լուս բառականի անփոփոք թացած է (այդ, այլ “փարախն”): Հմտն գարձեալ կիրերի առ, կապահ թաթար. այլ, տարածնէ ըլլ (‘‘քո՞ր’’), կոչալ. ան, այս յա (‘‘քարար’’): Յականութեալ գրացնի նշանառութեան ձամին հմտն: Այսաւելուն առանց ցուածն չեղնակիք գրութեան մէջ Alb. Texte էջ 112 բ. ու կետէ ճյել ժամ ունետ շենք ուղար այս առանց հմտն մէկ գիւղն մէջ բառիւն: (բառ ինքան այսիւղ՝ մընելու): Այս բառը նաև թրցակ գրանցեան այ անցած է, ուստ. առ ‘‘Քիւզ’’ (նաև կանոն ժողովոց մէջ), չերեկներէն առ ‘‘Քիւզ, աւան’’, մանրէր առ ‘‘Քրոր’’, բարցութիւնն, առան, (և ասկից) աւել հիւրու, ավելան հրէլւան, հմտն. լիս նէսնէ ‘‘հիւրուն’’ հրէ նէսնէ: Այս ‘‘Քիւզ’’ [սրվէն նա ‘‘Քիւզ, եւ ասակ նազօտն’’ այցելութեան գուլ, և նազօտնօք ‘‘ոյց կլլուլ’’] յ թրերէն ի քիման մնուղութիւն է մի ի գոտիք այսուր ալ (միան փոխական բառերուն մէջ). մանք. առ ‘‘բարիք, լւան ասցայ’’ ողջ, պողջն մանք. անձ-շն ‘‘լաւ’’ պրոյցլան:

Այս թրցական բառին հիմք է հայ, իւղու, անու, արք իւղ, նախառոր և արման մը, որուն ուղականին մասն արգէն չ 40 մի մէջ խօսուեցաւ: Անցուառ ու մայութ եւ ենացքիք մէն է այսից իւղ: Անու (§ 27): Կամ երես եւ երեսիք, հասաւ երես: Բառակազման և մի կարսած է: Հմտն այս մասն նախառան: Այսամասք մի իրուստ բառերուն մէջ՝ ուղիւ (լոյն, մեռ), դժանիւ, առեւիւ զոլ (§ 50), անդ անդ: մօր (§ 43), իւղ եւ եւիք: ուղու եւ սունդն (կը նշանակէ ք մէջ ացը առ պարմիք): Անու հայարակ առ ական վերանարութեամբ (լաւու-առ եւն) ածանցած է գոյական և արման մը, որ հիմոյ միայն յուղ բարակութած կը զանուի (յուղ, սեռ, յառա): Կամանթեան յօդաւորութեան մէջ ուղ բլլան փոխանակ ասկուսան ու-ի անէն կը մէկնիք: որ առաջին անգան չեր կրուսի ուղ առաջին անգան չեր կրուս ոյց եւս իր իր նիւակաց գուցուիք: վասն զի՞ ուղ միջնական օրների մարդունքն է (KZ XXXVI 100). անցա զակի կը յիշեցնեմ թէ ուսուիք հմտ ինաւառ թիւն անք նուս առանան (Bugge ve Lykische Studien, I, 56): Անշառու նախառան: այսկապէր մանիւնն նոյնակ օրինակ մին և ներ կամ ուղ փոխանակ չիւրէ, ծագած հնաւեր. *einster-է, որ է այսով պատզ մեւերուն հմտ (հոյ. յեր լատ. janitrix եւն) այն աղերս ունի զար յաւ: օւգա

ունի հնագիւ յանհանուի հմտ: կրնայ հնաւեր: ու մը փնտուիլ նախ հոմերեան ընթացքի մէջ, ուր և տաղաւափական պատմառաւ երիարած չէ և այշառունքն, ինչպէս կը մէկնէ Schulz ve Quæstiones epicæs 158: [Solmsen Untersuchungen zur griechischen Laut- und Verslehre էջ 4, արծանադրական ձեւ: մը էնաւրի յատաջ կը բերէ: բոյց այս ձեւն անշոշու միայն սար համացած հոմերեան յիշելիք մէն է այսպէս ինչպէս է նախ: Ծինուղին այս առանառորդ դիմումը դաշտերան նշանակութանքուն է այսպէս մէջ առաջանայի յառ բառը թերեւն պազուօն (համ պազօն): մը էն: Սար բառին հակառակը տեսն է 52: Սար բառին հակառակը տեսն է:

Կամանց շկոյ թէ իւղ-լ բառն սիւնչւէ ածանցած է, որ աշերս ունի յուն. ևան բառին հմտ, սպիր անլ ածանցած է: բառ Ըուցէին Quæstiones epicæs էջ 72, անլ կը նախանէն ասի՞ գալիթ, բակի, ապաս: “ազարակի” (իւղաւան), զար նոյն գիտանքը կ’ուզէ անլէն էն բառնեւ: հմտն է: 66:

Առաջին եւ հայերէնի նախառոր ձեւն եր սիւնչւէ մայնաւորաց ներաշնակութեան հման: թրցերէնի մէջ *ացը կիրաւեցաւ: և այշառորդն յ եւ ու օ ըլլուն շշն է թէ և հայերէնի մէջ բառաւոր ցոյ էր:

§ 65. Թրցերէն *ացը բառին տուած մէկնութեան գէմ կրնար ու արտիւիլ թէ մէ նագում առած չ այսէն բառական հմտ չէ, որպէս զի յերեան կարենար գոյլ փառուեալ բառ մը մէջ: որ կօյն (§ 61) բառին հմտ զուգութիւն էր: Այս հնծ մէ սպամփութած հմտնը (KZ XXXVIII 196) թէ այշառորդ մջեւ գտնուող չ այնին պատմական ժմանակակիցներէնին յերեւան կը գոյլ իւրէ իւ, իսկ բառաւորին չէ կամ ու կրնար այնպէս մէկնութ կրն թէ չ այսէն ածագութ առած ըլլոյ միայն հնաւեր մէրշան: Հնաւեր չ այսին, միշտ ինչպէս միշտ եւսը կարծեն թէ հայկան և միջնութան ուղակիք շարանակութեան մըլլոյ: Հնաւեր չ միշտին միշտ ինչպէս միշտ առած միշտ եւսը կարծեն թէ հայկան և միջնութան ուղակիք շարանակութեան մըլլոյ: պիտ շնչակառան ցատ յատաջ եւս է ա, ինչպէս միշտակարանները ցոյց կը տան (հին կըմի: թեցար չըրու, այժմ քըմաս): Ամանակ հայերէնի մէջ չ այսէն այշառանքներէն միշտ առնուրիք ցը և նախ է: միջնականին օրինաց ազգեցութեանն եւուր ցը բառաւորին նախառան յատաջ է իւ, բառաւորին նախ ան փոխութ մասցան եւ: յետոյ է եւած: թերեւաց ցոտունած իւղու բառն յառաւ: Աւասի թրցակ ընդունած իւղու բառին նախառանը ուղը *ացը շիք այլ ացը: բայց թրցերը կրնան զի՞ անվիշտպէս պարզ գոյլ փոխառակը ըլլու:

Թէ հայերէնի լ կամ միջնականն ինչպէս ցատ յատաջ եւս է հայանակ է նախ: այն պատմառաւ՝ որ զարգացման այս ընթացքը կ’երեւայ թէ թրցերէն բառով մազզակի կ’ազա ցաւուիք: Օսմ. արց հեղեղ, վասկ, ասու(անի) ու

բառը թրբական լեզուաց մէջ շատ տարածված բառ մին է նախաթթվերէն մեր պէտք է "aryg կղազ ըլլալ, ինչպէս որ Radolfi Ռամալ թրբած ձեւերէն լուսնի կ'ըլլայ: Ես կը բարձրացի այս բառը հայ. առաջ (ի- կամ ու արևան) համարներ բառին հետ նոյնագրին, որոն կը վերըերեն նուել ու ուղարկն, ուղարկն թրբերէն բառ Պայօցս կամ *պայօցս ձեւէ ծագած կը մնիութիւն ու ամենաուր պէտք է Ա ըլլալ, վասն զի նախաթթվերէն ոչ-առաջին վասնի մէջ օ մը չի ճաւշնարա Յետայ և մայնապը ալ պէտք է Թթրբերէն կի կոտորագոյն ձայնաւարոց ներդաշնակութեան սիրոյն համար Մ ըլլալ: Վերջանալ օրինաց արդեց ցութենէն ետքը՝ *պայօցս հայերէնի մէջ եղաւ *այօց. օն եղբար եղաւ աւ. զ. օր. բառերու մէջ՝ սու. ու աւ. (§§ 14—15): Իրեն յայսեւ մեկինչով՝ իւլ բառին կ սորէն պէտք է իր ու կանոնաւոր զարդացած նկատել: Սակայն թրբերէնի կը անսալոր է. արդեօք թրբակն հողի վկա կատարած վերջանորդեան փոխանակութեան մ'եղած է:

§ 66. Օսմ. օրի. յօլ “Ճամբարյա յակուտ. Տաօլ չուվշ.” նմ, նօն, ածանցմամբ” առ. յօլ-Լա-մակ “զրիւլ”, կը մէջցըն զարմանալի կերպով հայ. ուղ. կամ ուշ, ածանցմամբ” ուղ-ուղ-իւշ եւ յուշ (որ հուլ. տիւլ բառին հետ ապէր շունի, ինչպէս Մշէ, է MSL VIII կ'ուշէ). ձեւերու խառնուրդ մին է՝ յուղ-յուշ (ուղիւշ կը վերըերի ուղ-ուղ-իւշ): Ենթեայ թէ նախաթթվերէն բառերու մէջ ընդունւելու է երբեմն յ նախակից նախաւոր մը, որ համարյան էր քան այս յ նախակից նախաւորը՝ որ թրբական այլեւայլ գաւառաբարբառաւ ներու մէջ ամենի բանակութեամբ կը գտնուի (Հմմ. ZDMG LVII 555):

Հայ. ուղ-ապէր աւել նախ. հուլ. Ալիսա “Առանապարհ” բառին հետա, բայց անուշը նաև յուն. անձօն “սիրէն բառին հետ աւ (ասի դոր շունի հհնդկ. սիֆրա-ս “ծակի. կամ գոթ. թօնի — Norreens Ungermansk judlär. էլ 87 առ բառերուն հետ), լիս. անլա “Հոգածափի վկի, հօշկափու (բարորդին ապէրեր անօնական ուղիւշ ապանկից՝ ուղիւշ “Հոգածափի հագիւլ”), պր. աւանինis “Հոգածափի վկի” առնապան, անլիտ “պրունկ”, այսուհետ նաև առա ցուլունուպ “Հոգածափի առնապան”, գոլենիւ է “պրունկ”, հուլ. Ալյօ “փեթակ”, լիս. անլից “փեթակ”: Von Roz wadowiski իւր Semazyologia գործին մէջ (Eos IX, էլ 96 արտասանութեան) ասոնց կարեն կ'ընէ նաև յուն. անլից այս առան ասոր նշանակաթիւն հայ. ուղ, ու. Ալիսա պիտի միշեցըն-է. Հմմ. § 64. Այս տեղւոյ կը վերըերի դարձեալ նորմեա. առ(է), յօլ “վայրի խմի” (angelica silvestris) հին սկանդ. Խոսոն-յօլ “ող կը ն միր (angelica archangelica) անկոյ առամէջ ցազունը. տես. Liden Studien zur aind. ո. vgl. Sprachg. էլ 83): Նմանազգեա առանց վարանց այս առել կը գետեղեմ լստ. անու եւ ալեւս: Վասն զի բարբարի ապանզով կը համարիմ այս ենթառութիւնը թէ ոչ միայն հնդեւը. ն ոչ կընար ևս յօլ շընէլ, այլ նաև հնդեւը. Ա սի կը մարդ կը տառանում մը կոյ ի եւ և ամյենեան միջեւ, հմմ. հելյանէ: իւլ-

Հնդեւը. Խ տիւ փոխուիլ. Հմմ. Կը բէ չմէր KZ XXXI 448 (անոր օրինակներուն վոր կը յաւելում) յուն. շալծն է հր. կոյ Ամեագոյն նաւակ մէր, հին սկանդ. կ'յոլ Անուլ = հին սկանդ կ'յոլ Անուլ ողափափայտ, հին սկանդ. meyrr “փփիւկ”, = հր. տար. — հին սկանդ. մարր “միշիւն” = իր. տօր. աւարկութիւններ կը գտնուին առ Լիդէնի Blandade språkhist. bidrag, Göteborg, hōgskr. XI V, 1 էջ 14): Լատ. անոս բառը նշանակարիտուն ու ձեւադրաբառը անուսը հետ այն ազբութիւնն, որ սէր հին ու. ծրնօն “արդանդ, փոր” Ծրնօնյա “հուզմունի” բառն հետ. Հմմ. նաև հայանկերէն կուս “զանկապան, արդանդ” լատ. calcaneus): “փորը նշանակութիւնն երկու գիպաց մէջ աւ երկրագանէ է. ըստ այս Հորիցը հետ KZ XXXVII 399 հարեւի է զբնվոյ կուլել իր. ցւարա “հարմատափ” բառն հետ, եւ հու-Մ-ի գրափոխութեան անդրագոյն գէտք մը անսնել. (Ըստ հայանակն բորոքին մերժելու է Մ էլ է ի ոյն ենթաքրութիւնը թէ ծրնօն ալբու ունենայ դոբ-հարիր հետ. ա. Etudes sur l'étymologie et le vocabulaire du vieux slave էջ 167):

Հայերէն ուղ բառն երկրարա. մը չունի, այլ և կամ ն (թթրբերէնի համանայն) ն պատերուն առութարանութեան մասին կասկած ունենալու պէտք չկայ, յանե հայերէն բառն առ “փորվականէն, նշանակութիւնն սկիւլով” զարդացած հասած է նշանակութիւնացու “մարտափ տերը մերժութիւնը միջուկ, փորը քաղցքի, դրիւթ մէջն”, եւ յետոյ ընդհանրապէս “Առանապարհ” [Հմմ. փուղ եւ փուղ]: Բայց առնի զարդացած է այսպէս ինչպէս լատիներէնի մէջ նաև “փորը նշանակութիւնը” Մ միոյն ասէ կը մենակի յ-ի, յ-լուսուն: Հմմ. արբարաց “յիլ”, յունչ նիս նիս ենթէ “փոր” (BB XX 238 KZ XXXVI 323): Եւ օրովհետեւ հոյերէնի մէջ -ու (անշուշտ հնդեւը. և-օ) ածական վերաբառութիւնն մը դպրութիւնն սէր (զ. օր. պ. նիւնիւ է 55 որեւ ազգամաթիւ ուղիւշ վերաբառութիւններ՝ հն-նիւլ եւն, միւս օրինակներ սէր KZ XXXVIII 226), համանական կը համարիմ թէ ուղիւշ բառն ալ (զը Բոււդ-դ է Բերեգ. էլ 39 կ'ուզեն կուլ. Հմմ. գարա- “ուղիւշ” բառն հետ, որ զգիւ չի համաձայնիր) այս սէրեց կը վերաբերի, եւ ըստ իրեն գումանական “դւմանակէտ”:

§ 67. Հայ. իւր սեռ խորյ բառը շատը կը յիշեցնուի վլուց. (օմ. յակուտ.) Եւ “խոտ” (նաև խուոր ո սուղ ձայնաւարով): Հմմ. նաև ասմ. կուրս օթ = “չոր խոտ, խար”: Անկէ են ածան ցումեներու օթար-մակ “արանեւլ”, նարակել, թուռ նառարել (Հմմ. նշանակութեան կողմանն ուսու. ո-որաբաւու “թուռառորել” եւ որաբաւու “թուռկենել”, որաբաւու “փուայ”), Վերիւայ թէ այս բառը նաև մնագույներէնի մէջ մաս է. Ուն-է թօխչէ: Սակայն թթը. Եւ բառը նախահայկի. *խօտ-ձեւէն չի մինաւիր, այլ միայն *հօծու-է: Սակայն հայերէնի մէջ շափով մը տառանում մը կոյ ի եւ և ամյենեան միջեւ, հմմ. հելյանէ: իւլ-

§ 50, իս եւ հոյ § 61, նախդիներո՞ւն եւ ն-ն, չի բըշման I, 200. ուրիշներ՝ առ բուզ գ էի KZ XXXII 41: Խոր քար՝ որ կարուր ածախներու հետ (զ. որ. անպատճ, լոր) նաև մայսախան, աւ կը նշանակէ, կրնար ժողովրդական սուլդարանութեամբ իսուներ բառին հետ կապակութեամբ բերուած ըլլալ: Ըստ այս եթէ իսու *հոլ ծագում առած է, այս առեն զայն լոշիր բառերու հետ կը կանեմ. հոլ. սած գոտօն, planta, բոյ, ուղիւն. sad: մրդ, ուու. օգծ պարունակութիւնը: Ապահն բառն է հները. *զօծու. Հայերնը զօծու (Բուզ գ է KZ XXXII 69 կունէր զիս կը ու շուկ շօրտօսի հետ, որ ձայնապէս անկարել է):

§ 68. Հետաքըրական բառ մնէ թթըերէն davar “արշան, հնեաների անառան, գրաստ, խաչ” (հման. Miklosich: Die türkischen Elemente in den südost- und osteuropäischen Sprachen. Denkschriften der Wiener Akademie XXXV 1885 հ. 179, հման. XXXVIII 1890 էջ 57. նաև tavar իր 177 հման. հման. տար կը նշանակութիւնը թաթարէն լրաց: Այս բառը նաև դրացի լեզուներուն մէջ աւ մասն է. պատկան լրացաց մէջ տօր կը նշանակէ “արշան, ինք, վաճառք, բառ” (հման. Miklosich), մանդ. tavar “գույզ ցանցապէս ու նշանագով” (փին. tavara, լոփ. ձառօր): Ասսկան շիս թէ ոյ բառը հայերն է, հման. տուր, որէ դուռը: Բաց ասէի կոյ դուռ (ի-ու-արման): Հայերն թէ այս երկրորդական ձեռն ինչոք մէկնելուն է: Բաց դուռը-ուն, դուռը-ուն բառերը շատ լաւ կը վկայէն ուսուր ձեւն համար եւ պէտք է որ ասի նախառու ձեւն ըլլայ: Այս շատ մեռ եմ դուռը (“պարգի փեսայի առ հարն): Առեւ դուռը կամ դուռը բառն ալ, որ ի-արմանէ, (ուղարկանին մէջ գտնուած միջամտութեան մասին հման. § 43) միջամտելու դուռը հետ: Այս առեն դուռը կը վերցրէի ուն, եւ ու բային, եւ նախայսիկան ձեւը պէտք է որ ըստ *լուսար, որոն համար կարելի է ըստ կամ հոգեւոր: Ճճ. կամ *ձօս-արմատանեւը դնել: Հայերէն չ այսինի թթը. ուզ տառապարանիւնի ի կարք է, հման. § 63. Քիչ մը լուրջանմանիւն է որ Ա այսպատճը ուզ կը դրականաց է: Այս օրուն թթըերն ը ձայնը պէտք է որ ազդրական կանոնաց համամայն նախաթըրը: Են ծառաւ առած բառ ըլլայ. Բայց նախաթըրէն ի ձայնը եւ երկու ձայնաներներուն միջուկ, անշուշտ արքն բաց բաղաձայն էր. աւելի տարականական է այս կէտը թէ ոյ բաց-բաղաձայնի արտասահռաթիւն ըլլան ըլլուներն է արքեզր հայերնեն կողման փսխառնեանց համար. յամենայն գէպս ծի համար միան այն առեն բառաւած արտասահռաթիւն ընդունելու է, եթէ նոյն միջօրին ձայնաւոր ձայնից միջնեւ նաեւ զայն ըլլայ: (հման. առու նկամամար ջ 61): Ներ թթըերն ի ձայնը բաց բաղաձայն չէր, այս առեն թթը լիզութիւն մէջ նշանաւութիւն է անշանաւութիւն համար՝ լու կը ըստ նորդիլ այն կարելին, թէ թթըերնը նաև պատերնէն հին փիսառեալ բառեր առեն մերժութիւն եւ ս

ձայնը հոս ծիէ ծագաւ մեկնուի, որ ինչի համար անական լ'երեւար, այս առեն կրնար մասնաւուի թէ նոյն ժամանակը հայերնին մէջ գետ է կ'արտու առնեւը): [Lidén Armenianische Studien էջ 8 զբուու կը հցւէ ոյս բառերուն հետ չ. անդզ. նիւր ապանդ. Հրե. շեալ “սահներ” ուսկից փիսառեալ է չ. Գրան. ուուր “արշան” ֆին. teuras զննելու]:

թէ Հայկազեան եւ թէ Զարծախեանի բառ-ապահովուուն մէջ կ'ընդունուի թէ շա-ուրուի հետ աղերս ունի. ես ասի անկարելի չմը համարի. Հման. շնչել: շնչելու ջ 64. Հիւրը նաև 303 դրանեւ կոտ այս թէ լուրուի փիսառեալ բառ մէ չէ:

§ 69. Հին ու շատ ապածուած թթըերէն բառն է օսմ. կար “գուռա, օրի, կարց, որ հոյ. ի-տու-ցնէն բառը կը լիւշերնէ: Նիթէ նմանուութիւնը բորովուի պատահական չէ, այս առեն անշուշտ պէտք է որ վերամնաց ց ճայր թթըերէն ըլլայ: Շատ ապածուած թթըերէն բայցարան մնէ է օսմ. կերտ. “առաւել, փորել, կարել, քանդալ, կերել, կերել, պրել, կարել, պատահական գաւառաբարտինի մէջ կերել անեւ: Կամ այսին հոյ. ի-տու-ցնէն ջ 28: Ցանանայն գետի հնեկերներն է օսմ. ձեր: մորթ, կիրիկ-թ. եր, կազմնթաթ. լոր, պայառերէն թթ, յահ. լոր, շուշար, ի-տու-ցնէն կը յիշեցնէ հայերնին շատ ար-գաւառեր կ'ընչառութիւնն է (ծառած մէջ է եւ հ-է-է): Մինչեւ եւ որմատը *օւր-մինչեւ ցայերնին մէջ ցանցան միայն վերեւոյ: (հման. § 27): Սակայն յանդուռն ենթագործութեան չէ թէ կիսար թթըերէն մէջ պատահակար պահանած ըլլայ հոյ լուզիք մէկ ստացուածքը, որ այլուստ կառաւուի է: Բայսկան շատ ապածուած օսմ. բառն դամ “առանիք շէ կինար միւնցյն ըլլայ բառ ան: ուս հոյ բառին հետ: Բայց կինար առ փամիք այժմ կիսառած, կազմնթեան մը կիրարելի: առ-պիտի ըլլայ հնեկեր. լոյ: Ցանանի փիսառեալ բառն օսմ. օրսակ “րորնան”, չովաշ. նաևս “կալամնիկին, հիմոյ միայն գերեւունին եւ լուս կեղուի մէջ պահուած է, որոյ կիսար երկենք նաև հայերնին մէջ պայութիւն ունեցած ըլլայ: (նախահայ. ք-թ փիսառեակի համար կը պատառէր): Են նէ այլաբահարաբան՝ գոնէ պատանկան համար՝ լու կը ըստ նորդիլ այն կարելին, թէ թթըերնը նաև պատերնէն հին փիսառեալ բառեր առեն (հման. ZDMG LVII 561).

Խնչպէս կ'երեւայ օսմ. ցօմ շատ քիւտ ապածուած բառ մին: ու որ կը նշանակէ “առնձ, գանդանաւանդ, երասանակի”: Անշուշտ ցնամու պապուզէն, ձինուսիւն բառին հետ միւնցյն չէ կինար ըլլալ, եւ ոչ աւ ցայիտ ցայիտի հետ միւնցյն չէ ապազնէն զրիւ. կօձում գգեսնաւորում: հանգերն: Բայց եւ այնպէս նաև ձայնին նմանութիւնը հայ. Ֆմ. Ֆմ. Ֆմ բառին հետ (§ 34) պատահական պիտի ըլլայ: Ի հարկէ ց ձայնը հայերն նուրբին գիմացը կանոնաւոր էր (§ 63). Այս

Նախատեսմանակի մը մէջ ազ բարեյոնեան-սում-
բական քաղաքակիթութեան շրջանակէն շատ
հեռու չէին բնակիր :

§ 72. Setālā ī ūkīrēbīn Journal de la sociéte finno-ougrienne XVII 4, 31 ayū կարծիքն արտօպայսամ է թէ Փիններէնի մէջ հայկական կամ թրական-փռկացան նըզեւ մը փոխ առանձ բառեր կը գտնուին. Յառաջ բերած օրինակներէն միայն Փինն. որդո ո՞րդո առաջ հայկականի կը պատշաճի (ո՞ր սեռ ո՞ւսոյ), Vilh. Thomsen աւելին կը հաղորդէ ինժի բերանացի. բայց չեմ համարակիր միին մը կարուսա բարորդ վեն և ամուսնութիւնը մէջ է Gley յէ գրութիւնը (Keleti szemle II 157—159) որ հայերէնի մէջ Փիններէն փոխառեալ բառեր կը գտնէ. օրինակները բուրգավին նշանակութիւն չունեցող բաներ են. առանց միայն այն ատեն կրնային նշանակութիւն ունենալ, եթէ Gleyen բարանութիւն հայկական գործառեր, բայց այս աւ հազիր մէկ գետպիքի մէջ միայն կարենի է. նաեւ Փինն ոչչ գետպիք աւ առաջ աւ առաջ.

(արմատ *vete-*) բառն ալ անշուշտ չի կրնոր մեխոնիլ՝ **gveleb-կամ** **gveletāձեւէր*, որ հայ. էեր բառին անդաման է. և գժուառաւ կրնանց առանց ըստ այս նախարար ժամանակին եղի Հնդկեր չ ասինք հայերէնին մեջ տակաւին ցն եղած էր. — *Setal-* էեւ կը համաձայն *Munkácsi* կ կելէ szemlé IV 183. —

§ 73. **Մունկաչի** (Kelete szemle I 156
եւ Հետեւ). Կը թողունիք թէ թքերենիք մեջ արիա-
կան հայունէ հիմ փոխառաւլ բառեր կան: Առաջ ու
օրինակիրուն մեծացն յան գոնէ իրեւն հիմ
փոխառաւլ բառեր, ինչիք ահաւասարվի կ'իրեւն:
Ամենն նշանաւոր օրինակն է օսմ. յան կապոց,
բնաւ բառը, որ թքական բարբառակերպն մեջ
շատ տարածված է (Նաև չուտապ ձօն, ձօն) եւ
ուսուերենիք մեջ ալ մասն իրը ՅԵՒՈՒՑ պառա-
(դրսառու): Բայց Մունկաչիի այս բառն հիմն է
ՀՀՆԱԳԻ ցացք, նպ. նշը (= հայ. լուծ): Ջայնական
հանգամանքները շատ կը լիշտարնեն հնան բառին
պայմանները են հայց բայց համար թէ հայեայ
արիական լեզուէ ծագումը առանուլ ուր հէս Հայոց:
այլ հէս ամեւ թերեւս թքերն հիմ ժա-
մանակն այնշափ դէպ ի արեւելեան կողմը
չէին բանիք, որպէս զի Արքացւց հիմ շփում
ուսեանին:

§ 74. Հին հայ-թրքական յարաբերութեանց
ժամանակը կարելի է չէ ծցդի որոշել: Եթէ
ո. ի և է ո. ի հաստի անտեսութիւնը հասառութիւնը,
այս աստեղ ասի ժամանակախօսաւութիւնը ու ուռան մը
ի ըլլայ: Թրքեակի մէջ գտնուող հայեանէն փաստ-
աւալ բառերն այսպիսի համար երեւոյթ մ' ունին,
ինչպիսի են նաև հայդրական հաստի ձեւերը:
Կոչ հատեան արձանաբերութիւնը նախարարութիւնը
ասն առաջին հայարանեանին առաջին կէն են:
Նաեւ հայոց պատմութեան մէջ ծանօթ իրողու-
թիւնները հաւանական կ' ինչնայեցընն ինծի այն
կէտը թէ թրքեակի մէջ գտնուող հայեանէն
փաստաւալ բառերը յամենայն դէմք պէտք են
հնագոյն ըլլայ 500 աստիճան և. Ք.:

Ὥστις οὐ ποτὲ γνών. ἔλασιν τε οἶνος ἡρε
Χοιρίκετες καὶ φημιστεῖς ρωπάτη μέλιψει, θυλάκῳ οὐρ
ῆρει μέλιπνωντες Κιθαιρόν. μέλιπνον τι μακρινήν, μέλιπνον τι μακρινήν τριπλάσιον τούτον τοντόν. οὐδέ τι μέλιπνον τι μακρινήν τριπλάσιον τούτον τοντόν. οὐδέ τι μέλιπνον τι μακρινήν τριπλάσιον τούτον τοντόν.

ՄԱՅԻՆԱԳՐԱԿԱՆ

۶۹

ԳՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ԵՎԼԵՎՈՅ ԶԵՐԸ

፩፻፲፯ ዓ.

11.

ՆԱԽԱՐԱՐՈՒԹԵՒՆ

1. "... եւ կույք մնիւթ յամի վեցերորդ
Ըստաշխիս արցախի Հայոց, որդ ոյն Ստահաշապահոց:
Եւ իրու զնու ևս մերօպան ի թագաւորութեան
Է նոխորակ Հայոց ռահեան նոխորակութեան: Այ
նոխոր եւ քանի յարտահի Պարսկաց եղբայր: Այսուհետեւ
այսուհետեւ Հայոց բահերոյ է Այս նոխորակութ
ռահեանը ու պատելով: (Եղիչէ, Էջ 1): —
Գիտեան ու անխարարութեան երկրին կղզացաց
ցժերն եին, եւ Հայ թագաւորը թէեն գերացն
իշման, լաւ եւ են մեծ անխարարը, իսր ոյժը
ասկայն նախարարութիւններու ամբողջին միաւ-
թեան մէջ կը կայանամ: Արդանահաց ժամանակն
յանուան կամ մինչեւ թագաւորութեան բարձութեան
ոյս գերեբին մէջ կը գտնենք զանոնի սահ ինչ
իրար հանդեւկ: Երբ թագաւորութիւնը վեր-
ցոցին հականակ Մենք Սահակի քաղաքա-
դիական նախերուն, բայ մը որ շատ գերեւն եր
այս թագաւորին կիսերուն համար: ալ նախարար
ան հիմաւութիւնը արտուրութիւն պատրա-
կան հիմաւութիւնը պատրական պատրա- եւ

